

կանեմք զօրութիւն պահոցն, զինի որովայնի մուլիմը Զամնայն շունչ դոսկան ազգին յանձնապէս ճաշակելով, ըմպելով, և պէսպէս զեռնովը որ ի ծովէ, արար լիսպին, մինչին քառումք գժայթթօսմն հանդերձ այլովք աղտնութեամբ գործնիւ Խոկ այլք գհնոնց աւորութրութեամբ անցուցեալ պատճառելով զվկայիցն յիշատակ և յարութեան պատօն, համարձակութեամբ հաղորդին անխնայն յամնայն կերպ կուրս. բաց ի արարնական մասնկրութենէն արբշութեամբ շուայտեալք պիդ երգովք և սատանայական յօրինեալ ճայնիք ճեթանոսաքար պականենք զհիմա առուուն զնանութիւնն. և այլք ի ճոփագունիցն ամենայն օր իւղի և մեղու պարաբեալ զփափա որկորութեան անցուցաննն և երգովք լկուիք մորին. և այսպէս զգերկութիւն անձնանակութեալք լուծանն զկարգ գովելք ընդդիմագրեալք հարց աւանդութեանն:

Այս ի պատմութենէ Հապէոյ Բազրութունուոյ է որուոյ Ազոտի սեպուհն պատրիկի, յանուն Դամթի Բազրատունոյ որդուոյ Ազոտի իշխանաց իշխանն զոր ձեռնութեալ և ընկալեալ յօժարութեամբ նօր Դամթի առաջնորդի վանաց սրբոյն Ստեփանոսի ի Բազրեանոնց գաւափի, և յոյժ բերկեալ յազագս հեռի զոլոյ ի ստութենէն, և զի ճշմարտութեամբ յաել յինքնենք զճառ բանից աստուածայնոց» :

ՏԵՂԵԿԱՑՈՒՈՒԹԻՒՆՔ

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ

Վ. Բ. Ա. 8

Հայրենագիտական շարժումը հազիւ իր գոյութիւնը կը զգացնէ այս տարեցրջանին մէջ, ուր զգը շատ աւելի զօր պատճաններ ունի իր ապագայովն զրադելու, քան իր անցեալովը: Հազիւ մի քանի յօդուածներ կարող պիտի ըլլանք արձանագրել:

« Յոյց » հանդէսին մէջ (1906, թիւ 6) Արօն վարդապետ յօդուած մը կը նուիրէ « Մովսէս Խորենացին թէ Մովսէս Խորին » վերնագրով: Յօդուածագիրը աւելի քաջարութիւն ցոյց կու տայ քան հմառութիւն, և անշուշտ այսպիսի պարագայներու մէջ առաջնինը չէ որ կը պահանջնուի:

Նա կը համարի թէ վենեստիկի միարանութիւնը Մովսէսի ընծայած ըլլայ Խո-

րենացի մակդիրը: « Երեւի Եղնիկի և Ղազարի իրենց ծննդավայր զիւղիրի անունով կոչուած լինելու նախանձը շարժել է մեր վենեստիկցի եղբայրների հետաքրքրութիւնը, թէ ինչո՞ւ Եզնիկը կողրացի կը լինի, Ղազարը Փարաքեցի, իսկ Մովսէսը չինի ու է տեղացի »:

Այս համեմի պարբերութենէն յիտոյ՝ յօդուածագիրը կը հարցնէ: « Ո՞ւմ յայտնի չէ որ մեր բարձր ի զլովս կանգնած մատենագիր սուրբ հայրերը սովորաբար չեն յիշատակում իրանց ծննդավայր զիւղի կամ քաղաքի անունով, այլ իւրաքանչիւրն՝ իր յատուկ արժանատորութեան »: ուստի, կը պատճառաբանէ Արօն վարդապետ, այն պատճառու՝ որով Ա. Գրիգոր՝ Լուսաւորչէ կոչուեցաւ, Մեսրորը՝ Մաշտոց, Դափթը՝ Անյաղթ, Մովսէսն ալ՝ Խորին կոչուեցաւ:

Յոյց տալու համար թէ Մովսէս չէ « Ծնել Մշոյ գաւառի Խորինի կամ Խորօնց գիւղում », նա դիտել կու տայ՝ որ Խորենացի Վան չէ գացեր, որովհետեւ անդ մը կ'ըսէ. « Ի պատառուածն նոյն ամբարտակի զետոյն, այժմ, որպէս լսնէք, մարդիկ աշխարհին ի հէն և ի զաղթականն փախստեամբ ամրանան »: Անշուշտ կ'ըսէ, Արօն վարդապետ, Մովսէս « Երեսնամենի արկածալիր պանդիտութիւնից վերադարձին, զոնէ կարից կամ իսկապէս կարօտ և փափա կը զգար այցելելու իւր հայրենիքին, Մուշին, և ոչ նրանից այնշափ հեռու գտնուած՝ հրաշակերտ Վանին ». և որովհետեւ այսոտեղ չէ գացած, - կը հետեւցնէ Արօն վարդապետ, - Մովսէս Խորին չէ ծնած: Ամրող պատճառաբարանութիւնը խախուս է և անհիմ, ձեռագրաց վկայութիւնը բնաւ չէ առնուած ի նկատի, միամտորէն Արսիթարեանց ընծայուած է՝ ինչ որ անոնք ժառանգած են միայն, ու վերջապէս հակասութեան մէջ է Արօն վարդապետ՝ տեղական մակդիրի գոյութիւնը մերժելով՝ յետ կողրացիին ու Փարաքեցին վրայ խօսելու: Քննութիւնը պիտի շարունակուի, դեռ ժամանակ կայ ուրեմն յօդուածագրին՝ այս կէտերուն մեկ-

նութիւն տալու, եզրակացութեան մ' յան-
գելէ առաջւ

Ակտորի պատրիարքը նոյնացուած էր եր-
բաშի՝ Երկարի դիմակ, Լուղովիկոս ԺԴ.Ի
ժամանակակից՝ խորհրդաւոր անձնաւորու-
թեան հետ, Բասմաշաս (Յանասէր, հա-
տոր Բ, թիւ 1) հիմնապէս կը հերթէ այդ
կարծիքը Հրատարակելով վաւերագրներ՝
դրած 13 սեպտ. 1711ին «par mon-
sieur d'Argenson, lieutenant de po-
lice de Paris, sur les circonstances
de la mort d'Avédik ն.

Հ. Գր. Գալէմքեարեան Հանդէս Ամսօ-
րեայի մէջ (1906, թիւ 8 օգ.) կը ըննէ
թէ Հայ Աստուածանչի մէջ երը մուտ
գործած է հետեւեալ անվաւեր պարբերու-
թիւնը (Յովէ. Ա. կաթ. Գլ. Ե. Համար 7),
որ հնարուած է ի Վլպանիա, 380ին, թրիս-
կիլա հերետիկոսէն. «վասն զի երեք են
որ վկայեն յերկինս, Հայր, Բանն, և Հո-
գին սուրբ, և երեքինս մի են». — ոչ մէկ
հայ ձեռազրի և ոչ մէկ հայ մեկնչի բով
կը գտնուի ան. առաջն անգամ Ասկանը
կը ներմուծէ՝ Վուլկաթայի վրայէն, նոյնը
կ'ընեն նաեւ այլ հայ տպագրութիւնը: —
Միայն Գրիգոր Լ. Անաւարզեցի, կաթո-
ղիկոս Սայո, (1293-1307) նոյնը կարդա-
ցած է կիպրիանու Կարքեղնի ժողովոյն
վրայ գրածին մէջ, բայց այժմ կիպրիա-
նու ոչ մէկ գործին մէջ այդ խօսքին վր-
այ ախարհութիւն կը գտնենց, բաց ի
«վասն միութեան եկեղեցւոյ» զրուած-
քէն (Ե. զլուխ):

Հովզդր Փեղերսը (Հանդէս, թիւ 8) կ'ա-
պացուցանէ՝ թէ հայերէնէ փոխ առնուած
են, Թրիստոսէ 500 տարի առաջ, թուր-
քերէնի հետեւեալ բառերը. Աղյոյ (փարախ,
զիոն բառէն, որուն նախնական ձեւը եղած
է Աղել). եօյ (ուղի), օր (խոտ), տավար
(տաւար), բայիու (գուռ, կափուցանել բայէն)՝
բոստե (Յոռն), փակչար (ճակնդեղ, բան-
չար). դարձեալ Փիններէնի օրցօ բառը հայ
որբ բառէն փոխ առնուած կը նշանակուի:
Կան և ուրիշ բառեր՝ որոնց նոյնացումը
գեռ այնքան վստահէի չէ: Հայերէն ձե-
ւերու հնութիւնը կ'երաշվաւորէ՝ թէ փոխ-

առուն պէտք է թուրքերէնն եղած ըլ-
լայ:

Բարգէն Վ. իր Եղիշէի նուիրած ուսու-
մասիրութեան մէջ՝ կը խօսի (Հանդէս,
թիւ 8) նախարարական զրութեան՝ և ի
մաննաւորի Այնենաց վրայ. այս կէտը նո-
րութիւն մը չի պարունակեր. հետաքըր-
ըրական է նախարար անուան տրուած
ստուգարանութիւնը: Աբար (Կալուած,
հմտ. արար) և նախ (== իշխան, հմտ.
նահապետ) բառէն կազմուած կը զնէ զայն.
հետեւարար նախարար == իշխան կարուա-
ծոց. և ոչ եթէ, ինչպէս ցարդ կ'ընդու-
նուէր նախ և ասենդ (հմտ. praefectus):

«Լոյ» հանդէսին մէջ կը խօսուի Գա-
տազանի վրայ. Վարդապետականը — երկ-
ոյինեան օճածեւ — Եղյերէն փոխ առ-
նուած կը համարուի. Կափսկոպոսականը —
միազլուի օճածեւ — Լատիններէն, Ժբ-
դարուն. Տաթեւացւոյն ճանչցած գաւա-
զանը՝ կը վերջանայ խայտեն զլուխով: Ոճաները, ըստ յօդուածազրին, երրայական
ծագում ունի (հմտ. Մովսեսի օճն յանա-
պատի): ըստ Նազարէթեան Ա. Վ. Ի. հայ-
էթանոսական ծագում. (հմտ. Վիշապա-
ցաղ Վահագնը):

Այս ուսումնապիրութիւնը կը վերջանայ
ձեւերու խորհրդական նշանակութեանց
ընութեամբ մը, որ զուրկ է զիտական
կարեւորութեանէ:

Բասմաջնան «L'écho Arménien»
քաղաքական թերթին մէջ կը սկսի պատ-
մական յօդուած մը. «Les Lusignans
de Poitou au trône de la petite
Arménie»: Հայրենագիտական գրակա-
նութիւնը սահմանափակուած է, առ այժմ,
պարբերական մամուլին մէջ:

Ք.

Ն Ա Ր - Զ Ա Ւ Ղ Ա Ց Ւ

Լ Ր Ա Բ Ե Ր

Պարսկածայ ամսաթերթ. — Գի՞օ՞՞՞ 2 ըուբի.
Դիմուլ՝ Rédaction du journal arménien *Lraber*.
Ispahan, Djouffa, PERSE